

**SAN LAZZARO****U. Զ. Ա.Զ Ա.Ր**

È sorto forse per incanto, un lembo  
di Paradiso nella bella, glauca  
laguna? O s' è trasformata così una  
stella cadente?

O della « bella addormentata » il dolce  
viso qui attende il magico risveglio?  
No... è questo un mistico asilo ove aleggia  
la pace della  
natura che divina sembra in quella  
terra che accoglie anime rese più  
belle e più grandi dal dolore. Isola  
fatata, dove

natura ed arte si sono scambiate  
bacio fraterno; esse si sono unite  
superbe per consolare il dolore

E trionfano

Ecco un filare di bruni, severi  
cipressi eretti verso il cielo quali  
baldi guerrieri schierati; una casa  
rossa del rosso  
antico veneziano con a lato  
lo snello campanile; e tanto verde  
dietro; sul bianco cimitero tanta  
pace e ricordi.

Oh! quale silenzio nei chiostri candidi  
Il sole libero entra dalle arcate  
ed accarezza i fiori dal soave  
tenue profumo.

Una figura medita, passeggiava  
prendendo un aspetto innidente in quel  
luogo di mistica pace e silenzio.

La bella chiesa  
dall'azzurro, stellato cielo invita  
a pregare, e divinamente il cuore  
con l'Eterno comunica ..... Lontani  
dal mondo d'essere  
sembra... lontani. In la dolce penombra  
avvolgente le cose di mistero  
con fede ardente si pensa, si chiede,  
si spera, si ama,

Հայոցն արդեօք է ծննունդ հողաբեկորն եղեման  
գիզատեսիլ ու չքնազ կապուտաներկ լըճին մէջ.  
Թէ՛ անկասազ է երկընքին այդ վիճակին նա փոխուած.  
Թէ՛ «Գեղասիր ննջողին» կը սորաւ գէմքը քաղցրիկ  
Ճան մողական զարթուումի, Ո՛չ... ապաստան մ'է անի  
Խորհրդական, որոն վրայ կը թէածէ բրուութեան  
Խաղաղութիւն՝ որ կարեն տատուածային է այն տեղն  
Որ հիւրեսկալ է նուռոց՝ որ աւելի գեղեցիկ  
Ու մեծ եղեր են ցառով. Դիւթուանդ կըզգի, որուն մէջ  
Բնութիւն, արտեստ փոխադարձ իրար համբայը ին տըւեր.  
Ու վիճուէն անոնք նոն իրարու հետ են զուզուած:  
Ըստովիլու համար վիշտն ու կը տանին յաղթանակ.  
Տես նուիներ՝ թթախայըն ու սիզահեմ՝ որ մինչև  
Երկիցի քարձուուին նուզզուած իրը աներիկուզ մարտիկներ.  
Տուն մը կարմիր վազեմի վեհետական կարմիրով,  
Առուզակեղ որուն կից զանդակատուն մը կայ հոն  
իւնուր ետին այնքան խիս դարձութիւն, ըսպիտակ  
Երժմատան վրայ, ո՛չ, ի՞նչքան անդորրութիւն և յուշեր.  
Ո՛չ ինչպիս՝ լըռութիւն հեմելեաց մէջն պայծառ.  
Կամարներէն արքական ազատուէն կը մըսնէ  
Եւ կը զըգուէ ծաղիկները խընկարոյը նուրբ, անոյշ.  
Կը հնաէ գէմք մը խոնոն ազգեցիկ տեսք մ'առնելով.  
Խորհրդական հանգըստի և լըռութեան վայրին մէջ:  
Եկեղեցին գեղանի աստեղազարդ կամարով  
Կը հրամիրէ աղօթքի, աստուածապէս այնոնի սիրոն  
Անմահին հետ կը զուզուի... կարեն հեռոն ես այլիս  
Հեռու մէր այս աշխարհէն, թիերաստուերին մէջ անոյշ  
- Որ Խորհրդով մը թաքսոն կը քաղաքէ ամէն ինչ  
Զերս հաւատորով կը խորհիս, յուսաս, խնդրես, կը սիրես,

Oh, che trilli giocondi! Gli uccellini  
la loro voce fondono alle mille  
della natura, e con voci diverse  
ma pure tanto  
commoventi ed avvincenti, risponde  
l'Arte. Le sale l'accolgono in una  
mirabile fusione nelle varie  
sue espressioni.

Che è dunque questo luogo incantevole?  
Esso è un nido di cose grandi e belle  
e di buone anime, è il meraviglioso  
ostello de la  
sì dolorante Anima Armena. Ed essa  
temprata dal dolore, nel fervore  
della preghiera, attende l'ora della  
liberazione.

È notte . . . L'isola bella si addormente,  
mentre, nella quiete della laguna  
le cime dei cipressi si curvano  
e si baciano  
sussurrano fervida una preghiera  
pei Mar iri Gloriosi dell'Oriente  
lontano al candido, sublime angelo  
di santa Pace.

AMMIRATOR

(Settemb. 1922)

## Հ Յ Ռ Ո Յ Շ Ե Գ

Ամենասրտագին բարեկամին՝  
Նուն Թոքարդեանի Ցիլատակին.

▽

Հաւատաւ որ մեռար զուն, այս իրիկուն աշնային,  
Հաւատաւ որ ցու չողի եկաւ հոգիս տոնելու  
Աստեղային թողունի թևերուն տակ իր խորին...  
Սիրուս հիմա սափորն է կորսըած հին բոյրերու...  
Հաւատաւ որ զոն մեռա՛ր, ինչ ամբութի՞ն ամայի  
Պարտէղին մէջ, ուս երեմն ծաղկեցն երակներ,  
Եւ յօյերուն ծաղկիներ կարմիր երեղէն բաժակով,  
Պարտէղին մէջ՝ ուր կենացիս ուրախութիմն կ'անցնէր  
Իրեւ անեց պատահ աշդղոնորէն չողեթմվ...  
Հաւատաւ որ մեռար զուն. — այս իրիկուն աշունի  
Սիրուս մեռող արեն է ծառերուն մէջ՝ որոնց տակ  
Աւա՛ ճամքան է լըսուր շիրմօրէն ըսպիտակ...

Ո՛ւ ինչ գըւարթ իրթուութերւ չոն կը խառնեն թշնիկներն  
իրենց նըսագը բառէթեան հազարաւոր ճայներուն,  
Եւ աներման ճայներով՝ որոնք սակայն են այնքան  
Յուգումնաշարթ ու ձզիշ՝ կը ճայնակի արուեստն ալ,  
Ու գաւիժները զանի կ'էլուրընկալին զմայելին  
Եւ ենրդաշնակ խառնումիվ աբաւայս յամաց մէջ անթիւն  
Բայց ինչ ուրեմն է այդ վայրը գիւթական, հըմայքուն.  
— Մեծ ու շըքար իրերու, բարի նուզոց բոյն է այն.  
Չընաշխարհի բակարասնն է ցաւագին չայ Ուսուն.  
Ու զօրացած նա վըշտով՝ աղօթից չիրմ եռանդով՝  
Աշատութեանց ժամուն ակընկառոյց կը սպասէ,  
Արդէն զիշեր է, կըզգին շըքնազագեղ կը երիւ.  
Մինչ կատարները նունեաց անդորրութեան մէջ լըճին  
Խոնարհեալ իրարու կը գերուցմն համրյուներ.  
Առ վեն, ամբի՛ զըւարթուն անդորրութեան սրբարյու  
Արօթք մը չիրմ, եռանդուն կը մրմնին, հնաւուր  
Արեւելք Փառապանձ նահատակացն ի նըզամաւ:

(Սեպտ. 1922).

Թարգմ. Հ. Եղիս. Փէշակնեան

ՀԱԱՑՈՒ,

Սիրուս հովիւ աըզան է՝ որ ըստուերին մէջ կ'անցնի,  
Ու կ'արտասուէ զազանորէն, լացոյ երզի մը նըման...  
Այս իրիկուն աշնային ինչ տիրութիւն անսահման...

\* \*

Աւա՛ զուն ես, կը իրեմ, նըրայրանակը ու խոնարհ,  
Կոս զանել պատագին այս տատաւակներն անհամար՝  
իմ ճակատիս, աննցմով պատակուցար ինձի հնա,  
Եւ աշքերուս արցունցին զարգարեցից արփաէտ  
Արշալոյսի մը համար սրտիդ աշխարհն անծանօթ...  
Աւա՛ զուն ես, այս զիշեր, բարի երազին պատզին մօտ,  
Ես ցու լոզիդ կը շընէմ, կը շընէմ թզ որ մեռար...

\* \*

Այս իրիկուն աշունի սիրուս խաւար է, խաւար,  
Եատ աւելի խաւար է ցան շիրիթերը բոյուր...  
Հնոուն, հնոուն, ճամքուն վրայ, խորը դրապաշաւ ուղերո՛  
Հոզիս կ'երթայ Սուզին հետ որ արցունթով կը ճպափի...